

մատենագիրն ալ կզուրցէ թէ „Մարդս վաճա-
„ ու ականութեամբ հեռաւորութիւնները կմօ-
„ տեցընէ, եւ հաւատարմութեամբ կընդարձա-
„ կէ“: — Թէպէտեւ Վովնարկ բարոյախօսն եւս
կըսէ թէ „Վաճառականութիւնը դպրոց է խա-


թէութեան“, բայց տարակոյս չկայ որ ամէն
վաճառականաց համար նշմարիտ չէ այս խօս-
քը: Եւ աշխարհիս վրայ որըն է այն արուեստն
որ իւր խարեւբանները չունենայ:

(Եարայարելի.)

Կ Ա Ր Ի Պ Ա Լ Տ Ի.

Խոալիոյ վերջին պատերազմաց պատմու-
թիւնը կարդացող ազգայինք անշուշտ հետա-

քրքիր են Կարիպալտի գօրավարին կենդանա-
գիրը տեսնելու ու պատմութիւնը զիտեալու:



Յովսկի Կարիպալտի:

Յովսկի Կարիպալտի ծնած է Խոալիոյ Նից-
ցա քաղաքը, ի 4 յուլիսի 1807: Իւր ազգա-
տունմբ Սարտենիոյ պատուաւոր գերդաստա-
նաց մէկն էր, յորմէ անուանի նաւապետներ
ելած են: Պատիկուց ծովեկերքը նաւավարաց
ու ձկնորսաց հետ մեծնալով՝ ծովու վարժե-
ցաւ, զարմանալի չարքաշութիւն մը ստացաւ,

Սարտենիոյ ծովային գօրաց մէջ մտաւ, եւ իւր
բնական ու բարոյական քաջութեամբն ու ան-
խոռվ բարուքը անուանի եղաւ:

Խոալիոյ ազգատութեանը համար 1834-ին
ելած ապստամբութեան մէջ ինքն եւս գտնուած
լինելով, հարկադրեցաւ Գաղղիա փախչելու,
երբոր բաները ձախողեցան: Աեռներու մէջն

անցնելով, ոտքով գնաց նիցցա՝ իւր ծննդեան քաղաքը, եւ հոն երկու օր պահութած կեցաւ բարեկամի մը քով, որ իւր ծառայից մէկուն հազուստովք զինքք Վառ գետէն անդին անցուց, եւ այնպէս հասաւ Կարիպալտի Գաղղիոյ ծովեզերեայ Մարսիլիա քաղաքը։ Հոն երկու տարի կեցաւ, չափագիտական ուսմունքը առաջ տարաւ՝ կատարելազործեց, եւ զնաց Թունուզի պէյին ծառայութեանը մէջ մտաւ՝ իբրեւ սպայ ծովային զօրաց։ Բայց այն տեղը իւր աշխուժին ու գործունեութեանը բաւական նիւթ չգտնելով, քանի մը ամսէն ետ դարձաւ, Ամերիկա անցաւ, Արևոյ-Ժանէկյոյ զնաց, Աւրուկուայի եւ Պուէնոս-Այրէսի դէմ դրկուած նաւախմբին հրամանատար դրուեցաւ։

Երկու տարի տեւեց կոխւը, եւ այն միջոցին այնչափ քաջութիւն ու հնարազիտութիւն ցուցուց Կարիպալտի, որ երկրցիք զարմանքով կասէին. „Նա մարդ չէ, դեւ է։“ Տեսնելով որ հասարակ զինուրի պէս պատերազմին սաստկացած տեղերը կմտնէ աներկիւդ, եւ յաղթական դուրս կելլէ միշտ, տգէտ ժողովուրդը միտքը դրաւ թէ նաեւ անխոցելի է Կարիպալտին. եւ բոլոր հարաւային Ամերիկա զնաց, եւ ինքինքը վաճառականութեան ու ճարտարութեան տուաւ։

Զարմանալի ազդեցութիւն ունի Կարիպալտին նաեւ զօրաց վրայ իւր վիթխարի հասակովն եւ ուժովք, հերապանծ զիտովք, արիական կերպարանքովն ու նորաձեւ հազուստովք։

Խտախոյ մէջ 1848-ին ելած ընդհանուր սպատամբութեան ձայնն Ամերիկա հնչելուն պէս վազեց նիցցա զնաց. հետր զնացին նաեւ իւր լեզէնին մեծագոյն մասը, եւ անոնցմով մեծամեծ վնասներ տուաւ Աւստրիացւոց՝ Թիրովի երկրին հարաւակողմբ։

Կարիպալտիին կիցն ալ դիւցազնուհի մի եր. երկանը նետ՝ նորա հաւասար կպատերազմէր, եւ նորա քովք զնդակահար զարնուեցաւ մեռաւ։

Հոռմայ մէջ դիմակալութեան ոգին ու գործիքը եղաւ Կարիպալտի, եւ զարմացուց Գաղղիացւոց զօրավարները. վասն զի իւր հրամանին տակ՝ զինուրութեան անկիրթ անփորձ քաղաքացիք՝ կրթուած ու պատերազմափորձ զօրաց պէս պատերազմեցան։ Կարիպալտիին խորհուրդն էր մինչեւ վերջի կետը պատերազմիլ ու անձնատուր չինել Գաղղիացւոց. բայց երբ տեսաւ որ իշխանակցացը միտքը հակառակն է, իւր փոքրիկ զնդովն եղաւ քաղաքէն, թշնամեաց մէջէն անցաւ, եւ Սան-Մարինոյի հասարակապետութեան երկիրը քաշուեցաւ։ Բայց քովիններէն երկրուհարիւր հոգի չուզեցին իրմէ բաժնուիլ. անոնցմով ձեռնովա զնաց, քանի մը ամսի հոն հանգչեցաւ, առած վերքերը զարմանեց, ու դարձեալ Ամերիկա զնաց, եւ ինքինքը վաճառականութեան ու ճարտարութեան տուաւ։

Իւր աշխատութեամբը քիչ մը ստակ վաստըկելէն ետեւ դարձաւ Կարիպալտի իւր հայրենիքը, եւ Սարտենիա կղզւոյն մօտ Քափրարա կղզեակը քաշուեցաւ. հինգ տարիէ ի վեր հոն իւր որդուցը հետ երկրագործութեան կրպարապէր, երբոր անցեալ տարի նորէն սկսաւ Խոալիոյ անկախութեան պատերազմը։ Խոկոն Կարիպալտի խոփն ու մաճը թողուց, թուրը ձեռք առաւ ու վազեց իւր հայրենեացն ազատութեանը օգնական լինել, եւ նորանոր յաղթութիւններով պատերազմական ու հայրենասիրական վառքի աւելցուց։

Ինքն ալ բոլոր աշխարհիս հետ ուշադրութիւնը սրած՝ կեցած է այժմ Խոալիոյ բաղդին վճիռը լսելու։